





թիւն կը կրէր Հոսթի Եկեղեցիէն: Այս ձգտումը վարակիչ եղաւ. ինքնազուլու ուղեցին ըլլալ եւ այլ այլալեզու եկեղեցիներ, թէ Արեւելեան Պետութեան ենթակայ եւ թէ անոր սահմանակից ժողովուրդներ, հետանալով Եկեղեցւոյ միութենէն: Այսպէս երկուսն եկան Նեստորական եւ Միաբնեայ (ենթարժամեալ) եկեղեցիներ:

Այս երկպառակութիւնը աւելի յուզումնալից եղաւ, երբ քաղաքական իշխանութիւնք միջամուխ եղան դաւանարանական եւ եկեղեցական հարցերու մէջ: Թէպէտ ի վերջոյ Քաղկեդոնի ժողովին որոշումները Հոսթիական թէ Արեւելեան եւ թէ Արեւմտեան պետութիւններու մէջ կանոն անուակայ ճանչցուեցան, բայց մեկուսացած, կղզիացած մնացին Միաբնեայք եւ անոնց բաժանեալ, իրարու հետ հակամարտող ճիւղերը:

Որչափ ալ աղիտալի էին քրիստոնէից իրարմէ բաժանումները եւ իրարու հետ հակամարտութիւնք, բայց եւ այնպէս ամէնն ալ մի էին դարերու ընթացքին իրենց խոստովանութեան մէջ. «Մի Քրիստոս, Աստուած եւ Մարդ, անշիւթ եւ անբաժանելի». որ հիմնական դաւանութիւնն էր Քաղկեդոնի ժողովին:

Իրաց առած այս վիճակը դարերու ընթացքին քննութեան առած են առանձին առանձին փուլերով խումբ մը գիտուն աստուածաբաններ, իրաւագէտներ եւ պատմադէտներ ընդարձակ եւ կարճատև ուսումնասիրութիւններով, որոնք շահաւէտ են թէ աստուածաբանական եւ թէ եկեղեցագաւթմական տեսակէտներէ: Անկարելի է ինձ գրախօսականիս սակաւ էջերու մէջ ամփոփել երեք լայնածաւալ հատորներու բովանդակութիւնը նոյն իսկ կարճատև սողերով: Բայց օգտակար կը համարիմ սալ այս տեղ գտնէ վերնագիրները այն յօդուածներու, որոնք կը զարգարեն երեք հատորներս:

1. Alois Grillmeier, Քաղկեդոնի քրիստոսաբանական բանաձեւերու աստուածաբանական եւ լեզուական պատարասութիւնը, էջ 5—202:
2. H. de Riedmatten, «Երանխտէս»ի բով սրահում Ապոլինարի հասակոտորները, էջ 203—212 (Փր.):
3. Th. Camelot, Նեստորէն մինչեւ Եւտիֆէս: Երկու քրիստոսաբանութիւններու հակադրութիւնը, էջ 213—242 (Փր.):

4. M. Goemans, Քաղկեդոն իրրեւ «Տիեզերական Ժողով», էջ 251—289:
5. A. M. Schneider, Ս. Եւսեբիոս եւ Քաղկեդոնի ժողովը, էջ 291—302:
6. P. Goubert, Սրբուհի Պուղքերիայի եւ Քրիստափոս ներքինի դերերը, էջ 303—321 (Փր.):
7. H. Rahner, Լեւոն Մեծ, ժողովին պապը, էջ 323—339:
8. P. Galtier, Ս. Կիւրեղ Աղեքսանդրացի եւ Լեւոն Մեծ ի Քաղկեդոն, էջ 345—387 (Փր.):
9. I. Ortiz de Urbina, Քաղկեդոնի հաստոյ հանդանակը — իր բնադիրը, իր գոյանալն, իր դաւանարանական նշանակութիւնը, էջ 389—418:
10. J. Lebon, Ասորի միաբնութեան քրիստոսաբանութիւնը, էջ 425—580 (Փր.):
11. P. Mouterde, Քաղկեդոնի ժողովը ըստ ասորի միաբնեայ պատմադիրներու, էջ 581—602 (Փր.):
12. W. de Vries, Ասորի Նեստորականներու վերաբերութիւնը հանդէպ Քաղկեդոնի, էջ 603—635:
13. Ch. Moeller, Քաղկեդոնականութիւնն եւ նոր-քաղկեդոնականութիւնը Արեւելի մէջ 451էն մինչեւ 2. դարու վերջը, էջ 637—720 (Փր.):
14. M. Richard, Ե. եւ 2. դարու երկարնաներու ծաղկաբաղնիքը (վկայութիւնք Ս. Հարց), էջ 721—748 (Փր.):
15. G. Graf, Քաղկեդոն քրիստոնէայ արար զրականութեան մէջ, էջ 749—768:

Բ. ԽԱՍՈՐ:

16. Fritz Hofmann, Պապերու մաքսումը Քաղկեդոնի ժողովին եւ վարդապետութեան շուրջ Լեւոն Մեծէն մինչեւ Հորմիզադա (451—519), էջ 13—94:
17. Rh. Haacke, Կայսերական քաղաքականութիւնը Քաղկեդոնի շուրջ ծագած վեճերու մէջ, էջ 95—177:
18. P. Goubert, Յուստինիանոսի յորդանանն եւ միաբնութիւնը, էջ 179—192 (Փր.):
9. H. Bacht, Արեւելեան վանականութեան դերը Քաղկեդոնի շուրջ ծագած եկեղեցական-քաղաքական դժուարութիւններու մէջ (431—519), էջ 193—314:

20. Maria Cramer եւ H. Bacht, Հակաքաղկեդոնական դիրքը իսլամի միաբնեաներու պատմական-կենսագրական գրումաձեւերու մէջ (2.—5. դար), էջ 315—338:
21. Albert van Roey, Յակոբիկ եկեղեցւոյ սկզբնաւորութիւնը, էջ 339—360 (Փր.):
22. Vahan Inglisian, Քաղկեդոն եւ Հոյոց եկեղեցին, էջ 361—417:
23. G. Hofmann, Քաղկեդոնի ժողովը Փլորենտիոյ ժողովին մէջ, էջ 419—432:
24. Thomas Owen Martin, Քաղկեդոնի եր. կանոնը, էջ 433—458 (անգլ.):
25. E. Herman, Քաղկեդոն եւ Կոստանդինուպոլսոյ նախագահութեան հաստատութիւնը, էջ 459—490:
26. A. Michel, Կոիւր եկեղեցւոյ վարչութեան քաղաքական կամ պետրոսեան սկզբունքի շուրջ, էջ 491—562:
27. Leo Ueding, Քաղկեդոնի կանոններու նշանակութիւնը վանականներու եւ կղերականներու համար, էջ 569—676:
28. S. Salaville, Քաղկեդոնի ժողովին սօնը բիւզանդական ծէսի մէջ, էջ 677—695 (Փր.):
29. H. Engberding, Քաղկեդոնական Քրիստոսի պատկերը եւ միաբնեայ եկեղեցական համայնքներու արարողութիւնները, էջ 697—733:
30. Th. Schnitzler, Քաղկեդոնի ժողովը եւ արեւմտեան (հոմէլական) պատարագամատոյցը, էջ 735—755:
31. A. M. Schneider, Քաղկեդոնի ժողովին պատկերազրութիւնը, էջ 757—760:
32. G. Bardy, Քրիստոսաբանական բանալեճերու արձագանգը Արեւմուտք ընդ մէջ Քաղկեդոնի ժողովին եւ Անաստաս կայսեր մահուան (451—518), էջ 771—789 (Փր.):
33. A. Grillmeier, Միջին դարու պատրաստութիւնը: Ուսումնասիրութիւն ի մասին յարաբերութեան Քաղկեդոնականութեան եւ Նոր-Քաղկեդոնականութեան լատին աստուածաբանութեան մէջ, Բոնէթիոսէն մինչեւ Գրիգոր Մեծ, էջ 791—839:
34. J. Solano, Քաղկեդոնի ժողովը եւ որդեգրական վիճարանութիւնը Բ. դարուն Սպանիա, էջ 841—871 (սպան.):
35. L. Ott, Քաղկեդոնի ժողովը նախապորտաբիկան շրջանին, էջ 873—922:
36. I. Backes, Բարձրագոյն քրիստոսաբանական խնդրականն եւ անոր

առնչութիւններ Քաղկեդոնի հետ, էջ 923—939:

37. A. Schönmetzer, Ժամանակագրական տախտակ Քաղկեդոնի ժողովի պատմութեան (406—564), էջ 941—967:

ՀԱՍՈՐ Գ.

38. Karl Rahner, Քաղկեդոն — վեճ ընթացքի սկիզբը, էջ 3—49:
39. Bernard Welte, Homoousios hemin (Համադոյակից մեզ). Քաղկեդոնի ստորոգուեց իմացումի եւ աստուածաբանական խնդրականութեան (problematique) մասին խորհրդածութիւններ, էջ 51—80:
40. Joseph Ternus, Քրիստոսի հոգեկան եւ իմացական կեանքը: Խնդրական-պատմական-յորինուածական ուսումնասիրութիւն, էջ 81—237:
41. Yves M. J. Congar, Քրիստոսաբանական վարդապետութիւնն եւ եկեղեցագիտութիւն: Զուգահեռականի ճշմարտութիւնն եւ սահմանները, էջ 239—268 (Փր.):
42. Jean Daniélou, Քրիստոսաբանութիւնն եւ վերջնախօսութիւնը, էջ 269—286 (Փր.):
43. F. Arnold, Աստուածամարդական սկզբունքը հոգեւոր հօր եւ քրիստոնէական բարեպաշտութեան կազմաւորումը, էջ 287—340:
44. J. R. Geiselman, Քաղկեդոնի ժողովին քրիստոսաբանութեան աղեկները Յովհաննէս Ազամ Մէօնէրի աստուածաբանութեան վրայ, էջ 341—420:
45. H. Fries, Հինդերորդ դարու հրամանակարգ վարդապետութեան պատմութիւնը John Henry Newmanի աստուածաբանական կազմաւորութեան մէջ, էջ 421—454:
46. Yves M.-J. Congar, Նկատողութիւններ եւ անդրադարձութիւններ Լուիսիի քրիստոսաբանութեան վրայ, էջ 457—486 (Փր.):
47. J. L. Witte, Կարվինի քրիստոսաբանութիւնը, էջ 487—529:
48. J. Ternus, Քաղկեդոն եւ բողոքական աստուածաբանութեան կերպաւորութեան աստուածաբանութեան կերպաւորութեան (Reformation) մինչեւ ներկայ ժամանակիս վրայ, էջ 531—611:

